

մէյմը որ վարժած ենք , մէյմըն ալ որ մեր մարմնոյն մէջի օդը դրսի օդին հետ հաւասարակշռութիւն կը պահեն . ուստի որչափ որ դրսէն օդը ըզմարմինը ճնշէ , ներսի օդն ալ դէպ'ի դուրս կը մղէ :

(Օդը որչափ պաղի՝ այնչափ աւելի կը ծանրանայ , և որչափ տաքնայ՝ այնչափ կը թեթենայ . անոր համար տաք օդը միշտ վեր կ'ելլէ , և անոր տեղը անդադար պաղ օդ կը լեցուի՝ որ տաք օդէն ծանր է . և ահա աս շարունակեալ շարժմունքն է մէկ քանի տեսակ հովերուն պատճառը . և ասկէ է որ վառարաններն ու ծխահանները սենեկին մէջի օդը կը քաշեն՝ վառելու ատեննին :

Երբոր մէկը խիստ բարձր լեռ մը ելլէ՝ կը սկսի անհանգստութիւն մը իմանալու դժուար շունչ առնել . ասոր պատճառն ան է որ դրսի օդին ծանրութիւնը կը պակսի , ու մարմնոյն մէջի հեղանիւթներուն ան օդին հետ ունեցած հաւասարակշռութիւնը կ'այլայլի :

Ի՞ւանց օդի կրակ չլառիր . ուստի բուրնկած նիւթի մը որչափ աւելի օդ տաս՝ այնչափ աւելի շուտ կը վառի . ինչպէս որ յայտնի կ'երենայ դարբիններուն փուքին՝ վրայ :

Ոխափանցիկ է օդը , և մամնաւոր գոյն մը չունի . բայց երբոր խիստ շատ ու թանձր ըլլայ՝ կապտագոյն կ'երենայ , ինչպէս սովորաբար երկինքը ըսածնիս :

Ո՞ր և իցէ ձայն լսուելուն պատճառն ալ օդն է . այնպէս որ եթէ օդ չըլլար , ձայն ալ չէր ըլլար :

Լոյսը օդին մէջէն առանց արգելքի կ'անցնի :

Ի՞ւաձգական ու ճնշելի է օդը . ֆասնաւոր գործիքով կրնայ մարդ օդը ամանի մը մէջ ճնշել ու ամփոփել . իսկ երբոր ինքնիրեն թողուս , նորէն իր առջի դիրքը կ'առնէ՝ ուրիշ առաձգական մարմիններուն պէս :

Ի՞նոր ներհակ , ուրիշ գործիքով կրնայ մարդ օդը ո՞ր և իցէ բանէ դուրս քաշել՝ անանկ որ ան բանին կամ ամանին մէջ գրեթէ օդ չմնայ . և աս գործիքը կ'ըսուի (Դահկան կամ Շնչլցոյլ : Ի՞նյաց ասոր վրայ , ինչպէս նաև ծանրաչափին ու ջրհանին վրայ (որոնց գլխաւոր շարժողը օդն է) ուրիշ անգամ կը խօսինք : Ո՞իայն հոսանք ալ ըսենք որ օդը մթնոլորտին հետ պէտք չէ շփոթել : Երաւ որ մը թենոլորտին մեծ մասը օդ է , բայց մէջը ուրիշ շատ նիւթեր ալ կան՝ իրամէ աւելի կամպակաս թեթել , ինչպէս են տեսակ տեսակ կազեր , գողրծիք , ելեքտրականուիլ , լոյս և այլ վրչափ որ եր կրիս երեսի բաներէն ծուխ՝ արտաշըն չութիւն ու շոգի կ'ելլէ , իրենց թեթեամբը կ'երթան օդին հետ կը խառնուին . անով կը ձեանայ մը թենոլորտը . և աս մթնոլորտին թանձրութիւնը կամ ծանրութիւնը եր կրիս մօտ եղած տեղուանքը շատ է , քանի որ բարձրանայ՝ կը պակսի ու կը թեթենայ : Ո՞թնոլորտին բոլոր թանձրութիւնը 13^{էն} ինչուան 16 փարսին կը սեպուի . որ ըսել է՝ գրեթէ 40^{էն} ինչուան 50 մղոն :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ճանձորսակ :

Ճ'նձորսակ տեսակ թռչուններուն մէջ մէկ ցեղ մըն ալ կայ որ բնապատումները ճանձորսակ՝ դրեր են անունը . վամն զի անդադար ճանձորսալու և ուտելու հետ կ'ըլլայ , և իրեն կերակուրը՝ միայն այսպիսի միջատներ են . անոր համար ալ ձմեռը մօտենալուն պէս՝ ճանձորսակն ալ ի՞սիայի ու Շփրիկէի տաք կողմերը կ'երթայ , և ամառը նորէն բարեխառն երկիրները կը դառնայ : Ի՞սյնը սովորաբար ան-



Դանճուակ :

տառներու մէջ ծառերու վրայ կը դնէ,
և գրեթէ միշտ ծառերու ձիւղերուն
մէջ կը թուզըտի՝ ճանճեր ու թիթեղ-
նիկներ բռնելով։

Իրեք տեսակ կը համրեն ոմանք աս
թուզունը. մէկ տեսակն ալ տաճկերէն
ինձիք գուշու ըսուածն է. Եմենուն
ալ մեծութիւնը հինգ բթ-աչափէն
քիչ մը աւելի է, կտուցնին կէս բթա-
չափ, պոչերնին երկու բթ-աչափ։

Խնչպէս շատ թուզուններ՝ ասիկայ
ալ վրայի գոյնը շատ կը փոխէ. Այս-

րական գոյնը սե է, փորը Ճերմակ,
երբեմն տեղ տեղ սե ու Ճերմակ
բծերով, երբեմն ալ սեխն տեղը մոխ-
րագոյն կ'ըլլայ, և Ճերմակը կ'աւել-
նայ կամ կը պակսի։

Ես թուզունները բարեխառն եր-
կիրներու մէջ ապրիլէն ինչուան սեպ-
տեմբեր ամիսը կ'երենան. անկէ ետ-
քը Ճամբայ կ'ելլեն տաք երկիրներ
երթալու։ Հոս քանի մը խօսք ալ
ընդհանուր թուզնոց տեղափոխութեր
վրայ խօսինք։

ՅԱՐՅՈՒՆԵՐՈՒՆ մեծ մասը որ ա-
մառը մեր դաշտերուն , պարտէզնե-
րուն ու մեզի մօտ եղած անտառնե-
րուն մէջ կը բնակին , հիմա կը թո-
ղուն մեր երկիրներն ու կ'անցնին կ'եր-
թան ուրիշ երկիրներ : Վիչ տեսակը
կայ որ ամբողջ ձմեռը մեզի հետ ան-
ցընեն , ինչպէս և փայտփոր թռչու-
նը , ագռաւը , ձնձղուկը , կաքաւը ,
տորդիկը և այլն : Ի՞ս թռչուց տե-
ղափոխութիւնը շատ սքսնչելի բան
է , և կ'արժէ որ եթէ մեր քով եկած
ատեննին չենք դիտած՝ գէթ հիմա
բաժնուելու ժամանակնին դիտենք :

Ուշուններ կան որ առանց բար-
ձրէն թռչելու , և առանց ուրիշ ըն-
կերներու , կամաց կամաց դէպ'ի հա-
րաւ կը քաշուին որ հոն սիրած կե-
րակուրնին գտնեն . ասոնք շուտով
ալ ետ կը դառնան : Խակ ուրիշները ,
որ աս պատճառաւ տեղափոխ թռչուն
կ'ըսուին , որոշ ատեն մը կը ժողվին ,
ու խումբ խումբ բաժնուած՝ օտար
երկիրներ կ'երթան : Տեսակներ կան
որ բաւական կը համարին մէկ գա-
ւառէն կամերկրէն մէկալն անցնիլը ,
միայն թէ ան տեղի օդն ու կերակու-
րը իրենց յարմար ըլլայ : Ոմանք ալ
ծովեր կ'անցնին ; ու շատ երկայն
Ճամբորդութիւններ կ'ընեն : Տեղա-
փոխ թռչուններուն մէջ գլխաւոր-
ներն են լրամարդի՝ , ծիծառ՝ , վայ-
րի բադ՝ , կռունկ՝ և ուրիշ որդ ու
ձձի ուտող թռչուններ : Լորամար-
դին գարնան եղանակին Վարիկէէն
Խւրոպա կ'անցնի՝ աւելի բարեխառն
օդ գտնելու համար : Լորեմն լրա-
մարդիները ամպի պէս կ'անցնին . և
ծով անցնելու ժամանակ՝ շատ անգամ
անանկ կը յոդնին որ կը սկսին նաւե-
րուն վրայ թափթթվիլ , որով դիւ-
րաւ ալ կը բռնուին :

Ծիծառներուն տեղափոխութիւ-
տարեր կերպով է . ասոնց թէպէտ
շատը ծով կ'անցնին , բայց մեծ մասը
Խւրոպա կը մնան , ու գետնին տակը

1 Պըլլամին :
2 Գըլլամին :

3 Էօրդէն :
4 Թուրին :

ծակերու , կամ խորուկ լծերու մէջ՝
խաչաձե ձիւ ձըւի ու կտուց կտուցի
դրած կը պահութափին , ու կը նային որ
մարդու և կենդանեաց անցուդարձ
ըլլայ ան տեղուանքը :

Կոյնպէս վայրի բաղն ու կռունկը
ձմեռուան մօտ բարեխառն տեղուանք
կ'երթան . ամէնքը մէկ օրուան մէջ
կը ժողվին , ու խումբով Ճամբայ կ'ել-
լեն : Ովովրաբար երկու գծի վրայ կը
շարուին , ու սրանկիւն եռանկիւնի
ձեռվ (ասանկ) իրարու կը միանան .
այսինքն իրենցմէ մէկը առջելը կը կե-
նայ , մէկալնոնք երկու գծերը կը
ձեացընեն , որ որչափ երկըննան՝ եր-
թալով իրարմէ կը հեռանան : Խոան
կեան ծայրը կեցած բադը կամ կը-
ուունկը օդը պատուելով ետեիններուն
Ճամբան կը դիւրացընէ . ասանկ քիչ
մը ատեն ինքը աշխատելէն ետքը ,
հանգչելու համար առջեւէն ետե
կ'անցնի , ու իր տեղը ուրիշ մը առջեւ
կ'երթայ :

Մէն տեղափոխ թռչունները խումբ
խումբ չեն միանար . հապա ոմանք
կան որ մինակ Ճամբորդութիւն կ'ը-
նեն , ոմանք իրենց էգերովն ու ձա-
գերովը , ոմանք ալ մանր խումբեր
բաժնուելով :

Լոնք իրենց Ճամբորդութեանը
համար շատ ժամանակ չեն անցըներ :
Լըսեն թէ մէկ օրուան մէջ վեց ժամ
միայն թռչելով ինչուան երկու հա-
րիւն մղոն տեղ կը կտրեն , յայտնի է
թէ երբեմն երբեմն ու ամբողջ գի-
շերը հանգչելով : Լոս հաշուով եօթը
ութը օրուան մէջ ինչուան հասարա-
կածին տակը կրնան հասնիլ , ինչպէս
որ աս բանս քննութեամբ ալ ստու-
գուած է . վասն զի լիենեկալի ծովե-
զերքը հոկտեմբերի ցեննոր եկած ծի-
ծառներ տեսնուեր են . որ ըսելէ լիւ-
րոպայէն բաժնուելէն եօթը ութը զ
ետքը :

Հարակոյս չկայ թէ օդին տաքնա-
լէն ու ցրտելէն , և իրենց կերակուր-
ներուն քիչնալէն կը ստիպուին թռո-
չունները աս տեղափոխութիւններն

ընելու : Ի՞սայց ինչէն է որ օդին բարեխառնութիւնը դեռ չանցած , և ասլրուստնին դեռ չմընցած՝ ճամբայ կ'ելլեն : Ուրիշ գաւառներու մէջ կերակուր գտնելիքնին ինչէն գիտեն : Ինչէն է որ ամէնքն ալ մէկ ժամանակի մէջ մեր երկիրներէն կը բաժնուին , իբր թէ առաջուց իրարու հետ խօսք դրած ըլլային : Դիշերը մութ ատեն իրենց չքիտցած երկիրներուն ու կլիմաներուն մէջ ի՞նչպէս կարգաւորեալ կերպով ժամբանին առաջ կը տանին : Ի՞սպիսի հարկաւոր նիւթի մէջ աս տեսակ խնդիրները բնագէտները ինչուան աս օրս չեն կը ցած լուծել . պատճառն ան է որ կենդանեաց բընութեանն ու բնական ազգեցութել վրայ պէտք եղած տեղեկութիւնը իրենք ալ դեռ չունին : Այս սակայն չենք կը նար չզարմանալ Ի՞ստուծոյ սքանչելի նախախնամութեանը վրայ նաև աս բանիս մէջ , ու ըստել՝ թէ քանի մը տեսակ թուչունները պահելու և դարմանելու համար՝ աս ի՞նչ ժամբաներ դրեր է , և ի՞նչ սէր ու խընամք է որ կը ցուցընէ՝ որ անոնց կերակուրը ո՞ր և իցէ երկրի մէջ ալ չըպակի : Ի՞սկէ ալ կ'իմացուի թէ բնութեան մէջ ամէն բան աղէկ կարգաւորուած ու շատ իմաստութեամբ դրուած է . ի՞նչ որ մարդս իրեն բանաւորութեամբը կ'ընէ , նոյնը տեղափոխ թուչուններն ալ կ'ընեն իրենց բնական ազգեցութեամբը :

Ո՞չափ պիտի ամընանք մենք մեր թերահաւատութեանը վրայ՝ երբոր մաքերնիս բերենք Ի՞ստուծոյ աս հըրաշալի նախախնամութիւն : Ի՞սունոց տեղափոխութենէն խելք պիտի սորվինք , ու պիտի ըստնք՝ որ եթէ Ի՞ստուած երկնքի թուչուններուն ասանկ աղէկ առաջնորդութիւն կ'ընէ , հապա զմեզ որ բանական ստեղծեր է ու կենդանեաց թագաւոր դրեր է՝ ի՞նչպէս կը նայ երեսէ ձգել ու չհոգալ : Ի՞սուր աշխարհը Ի՞ստուծոյ ձեռքն է . ու թէ որ մենք այնպիսի տեղ մը գտնուինք որ գուցէ Ի՞ստու-

ծոյ մեր վրայ սահմանածը հոն պիտի չկատարուի , ինքն աղէկ գիտէ ուրիշ տեղ ցուցընել մեզի իր բարիքը : Ուրեմն միամիտ և ուրախ սրտով իրեն ցցուցած ճամբան երթանք : Ի՞ստուած ուրիշ բան չուզեր՝ բայց միայն մեր երջանկութիւնը . աս երջանկութիւն ալ ոչ երբէք կը պակսի մեզի՝ քանի որ Ի՞ստուծոյ կամացը հնազանդ ըլլանք :

Տ Ա Տ Ե Ս Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ԴԱՍՏԻՄԱԿՈՒԹԻՒՆ

Ո՞ւնիր Պղոց Դպրագուն :

Ո՞ւնիր Պղոց համար դպրոց մը շինելու ու առաջ տանելու համար իրեք պայման հարկաւոր է : Այսի այնպիսի տուն մը պիտի ըլլայ որ տղաքը հոն կարենան բնակիլ թէ կարդալու , և թէ իրենց ծնողացը բանի գործքի հետ եղած ատենը . միանգամայն վարպետը կամ վարպետուհին ալ հոն բնակելու տեղ ունենան : Այրկորդ , մէջը պիտի ըլլան ան ամէն կահ կարասիքն որ հարկաւոր են տղոց կարդալու և խաղալու ժամանակ : Այրորդ , վարպետներուն վարձքը համեմատ պիտի ըլլայ իրենց աշխատանացը , անանկ որ կարենան իրենց պատուովը հանգիստ ապրիլ , և ստըկի համար միայն ըլլայ իրենց աշխատանքը , հապա աւելի սիրոյ և 'ի փափաքանաց բարեգործութեան :

Այրկու կամ իրեքհարիւր տղոց համար Դաղղիայի մէջ բաւական կը սեպուի մէկ մեծ սրահ մը , ուր որ ամէն առտու հայրը կամ մայրը իրենց տղան կը բերեն , ու իրիկուան դէմ կ'երթան անկէ կ'առնեն : Աակ գեղ տեղուանք , ուր որ քսանական տղայ հազիւ կը գտնուին , աւելորդ սե-